

ԿՐՕՆԱԿԱՆ

Մ Ր Տ Է՛ Խ Օ Ս Փ Ե Ր

— 0 —

Եւ նա առ ընկալաւ զճա ի զհրա իւր, եւ օճճեաց զԱսուած եւ աւէ, աղ արձակեա զճառայս նա, ՏԵՐ, բոս բաճի ԲՈՒՄ ի խաղա- դուքիւն, զի տեսիմ այժ իմ զփրկութիւն նա, զոր պատրաստեցեք առաջի ամենայն ժողովրդոց: (Ղուկ. Բ. 28-31)

Ամէն ինչ պարզ ու յանկուցիչ է այս պատմութեան մէջ. ոչինչ պրոտոս ու հան- զիտուտը՝ որ նկարագրելն էր առ հասարակ հին ընծայութիւնը ու կրօնական հանդի- սաւորութիւններու: Մարիամ և Յովսէփ կը բերեն մանուկը տաճար՝ անաղձուկ և անչուք: Եւ տարօրինակ որ Սիմէոն այս անչուք մանկան մէջ կը տեսնէ իսրայէլի փրկութիւնը: Սիմէոն՝ Հին Ուխտին խոր- չըդրանիչ հաւատքը, հաւատքը բոլոր ա- նոնց՝ որոնք զարեբով հառաչեցին և սպա- սեցին այդ փրկութեան: Սիմէոն կը ներ- կայացնէ անցման կէտը Հին Ուխտէն՝ Նոր: Լեցուած է յոյսը նախահայրերու և մար- գարէններու եկեղեցիին՝ և կը սկզբնաւորուի Նորը:

Սիմէոնը կը սպասէր իսրայէլի միւ- թարութեան, այս կարճ բայց յատկանշա- կան բառին մէջ մենք կը գտնենք մտա- ծում մը՝ անծանօթ հին աշխարհին, և որ իրեայ ցեղին կ'ընծայէ անհամեմատ մե- ճութիւն մը: Իսրայէլը ժողովուրդ մըն է որ կը սպասէ, մինչ ուրիշ ազգերը կը մեծ- նան, կը տիրապետեն, և կը մտածեն միայն իրենց ոյժին, իրենց տեսանելի բարեկեցու- թեան: Իսրայէլը կը սպասէ, նոյնիսկ իր պատմութեան ամէնէն փառաւոր շրջաննե- րուն՝ ան ապագային կը սեւեռէ իր նայ- ուածքը: Այս պատիկ ժողովուրդը ունի տարօրինակ և անասման փառասիրութիւն մը, ան կը սպասէ Աստուծոյ թագաւորու- թեան երկրի վրայ: Ընչդ է թէ հրեաներէն շատերու համար Աստուծոյ թագաւորու- թիւնը ուրիշ բան չէր նշանակեր՝ բայց իս- րայէլի թագաւորութիւնը, իր փառաւոր Երուսաղէմով, իր ընդարձակ հողերով, եւ իր թշնամիներու նուաճումով. տիրապե-

տութիւն մը վերջապէս բոլոր ազգերու վրայ: Սակայն իրապէս բարեպաշտ և սուրբ հոգիներուն համար սխրայէլի միւթարու- թիւնը ուրիշ էր, այս վերջիններուն հա- մար հոգեկան ազատութեան, թողութեան և խաղաղութեան ոսկեգարն էր որ Աս- տուծոյ շնորհիւ պիտի տեսականանար աշ- խարհի վրայ, և որուն կը սպասէին իրենք:

Եւ նուազ չէին սպասողները: Զորս գա- րերէ ի վեր ոչ մէկ մարգարէ երեցած էր հրահրելու անոնց յոյսը: Ստարները կ'իշ- խէին Երուսաղէմի մէջ. Մովսէսի աթոռը գրաւած էին կեղծաւոր ու ամբարտաւան երէցները, կրօնական ձեւապաշտութիւնը սողորած էր ամէնքը, և երբմիտ փառաւոր ու բարեպաշտ զոհագործութիւններուն փոխա- րէն, կը լսուէին մեռելական ու միօրինակ աղօթքները փարիսեցիներուն: Սակայն այս սառ անտարբերութեան մէջ, Սիմէոն կը սպասէր տակաւին: Ոչ հոսող ժամանակը, ոչ տխուր պայմանները իսրայէլին, ոչ ան- տարբերութիւնը քահանայիցից, ոչ տարօրի- նակ լուսթիւնը Աստուծոյ, որ կարծես լը- քած էր իր գաւառ, ոչ իր ճերմակ մազերը, որոնք իրեն ըսել կ'ուզէին թէ երազելու ժամանակը անցած է, չէին կրնար Սիմէո- նին մէջ տկարացնել իր աննուաճելի յոյսը: Սիմէոն կը սպասէր, ան պիտի սպասէր մինչ և այն օրը, երբ այլևս կարենար ըսել. «Արգ արձակեա զճառայս քո, ՏԵՐ, . . . զի տեսին աչք իմ զփրկութիւն քո»:

Քրիստոնեան ստուգիւ այն մարդն է որ գիտէ սպասել: Ընչդ է թէ Քրիստոս եկած է, Ան եկած է անոնց՝ որոնք ունին յաւիտենական կենսեցիկն խօսքը: Ան եկած է անոնց՝ որոնք կրնան ամոքել մեր ար- զարութեան ծարաւը, մատակարարել մեր սիրոյ ու սրբութեան պէտքը: Բայց ե- թէ Քրիստոսը եկած է, Իր թագաւորու- թիւնը գեո պիտի գայ, և այս թագաւորու- թեան է որ մենք կը սպասենք:

Ի՞նչ անոնց մէջ էք որ կը սպասեն, որոնք անձկութեամբ կը նային ապագա- յին, որովհետեւ ներկան չի զոհացներ զի- րենք: Այո՛, բոլոր անոնք որ կը տառա- պին ներկայէն, կը սպասեն ապագային: Սակայն հարցը հոս չի վերաբերի անձ- նամէտ սպասումին, որ կ'ակնկալէ վաղ- ուան մէջ գտնել այն ինչ որ այսօր կը զլանայ: Իմ խօսքս կը վերաբերի անոնց՝

որոնք կը փնտոեն ու կը տառապին, որովհետեւ ծարաւը ունին ճշմարտութեան եւ քաղցը արդարութեան, որոնք իրենց շուրջ կը տեսնեն չարիք, անձնասիրութիւն եւ ապականութիւն. ասոնք են իրական սպասողները:

Կան մարդեր, որոնց համար ըստ աշխարհի, կարելի է ըսել թէ երջանիկ են, մարդեր որոնց չի պակսիր տաղանդ, ոյժ, հարստութիւն, բոլոր այն բաները վերջապէս, որոնք կ'անուշեն կեանքը, երբ կը մտածեն Յիսուսին՝ և Անով ըմբռնուած կեանքին, կը զգան թէ իրենց ունեցած բոլորը չի կրնար զիրենք գոհացնել. կայ բան մը որ կը պակսի իրենց այս ամէնուն մէջ, և այս բոլորէն վեր, ու անոնք կը սպասեն այդ բանին, այն թագաւորութեան որ աւելի կ'արժէ այս աշխարհը կազմող իրողութիւններէն:

Ա՛հ, սիրելի եղբայրներ, եթէ մեր սիրտը կարենար սիրել աւելի մեծ սիրով, եթէ բոլոր տառապանքները, անարդարութիւնները տագնապեցնէին մեր միտքն ու խիղճը, պիտի չըստպատէինք մենք ևս Սիւմէնի նման, զալիք միսիթարութեան: Սակայն անկեղծ ըլլալու համար պէտք է ըսել թէ մեզմէ շատ քիչեր ունին այս տառապանքը, կարենալ սպասելու Աստուծոյ թագաւորութեան: Մեզմէ անոնք որ ոյժ է տաղանդ ունին, անոնք որ զիրքի և հարստութեան տիրացած են, կը մտածեն այս երկրի վրայ չինելու իրենց թագաւորութիւնը, փոխանակ Աստուծոյ թագաւորութեան: Այս վերջին պարագան է որ ցաւ կը պատճառէ լուսագոյնին սպասը ընդ հոգիներուն, և կ'անուշեն Աստուծոյ թագաւորութեան լրումը երկրի վրայ:

Կը խօսինք յաճախ խոր զգացումով մարդկային տառապանքի մասին, և այս զգացումը կը բաշխուի յաճախ խեղճերու, անկարներու, տգէտներու, բայց երբ այս ամպտո զգացումը իրանայ իր հասարակ ձեւին մէջ, նուազ կը խանդավառէ զմեզ. քիչ անգամ մեր մէջ բանաստեղծական մտածումը և անոր իրականացած պատկերը իրարու կը նմանի և նոյն շահեկանութեամբ կը գրաւեն զմեզ: Չենք անդբարդառնար յաճախ մեր բարձր մտածումներու և ազնիւ զգացումներու մէջ, թէ մենք ծառաներ ենք Տիրոջ մը՝ որ օտարու-

թեան զացած է և պիտի գայ, և մենք պարտինք սպասել անոր: Երանի թէ կարենայինք միշտ կենդանի պահել մեր հոգիին մէջ ստուռածային ներշնչումին այս կայծը, որ աշխարհի անտարբերութեան և անհաւատութեան շունչը չկարենար մարել զայն: Սիմէնին նման կարենալ զէժ կենալու բոլոր մեր ներքին և արտաքին փորձութիւններուն, աշխարհի լուռ յանդիմանութեան ու ծաղրանքին:

Մարդիկ՝ որոնք պիտի ըսեն ձեզի թէ Աւետարանը կորսնցուցած է այլևս իր ոյժը, և ասոր իբր ապացոյց ցոյց պիտի տան եկեղեցոյ բաժանումը, Աստուծոյ իր դատին լքումը, դարուն անհաւատութիւնը և մարդոց մեծագոյն մասի թշնամանքը քրիստոնէութեան: Բայց զուք հակառակ այս բոլորին՝ Սիմէնին պէս սպասեցէք, վասնզի պիտի գայ Աստուծոյ օրը, երանի՛ անոնց որ պիտի տեսնեն զայն, բայց առաւել երանի անոնց՝ որոնք կրնան սպասել այդ գերագոյն յոյսին, որոնց նայուածքը միշտ կ'արեւոտի այդ սպասումէն:

Իր յոյսին ամբողջութենէն յետոյ, երկրորդ նկարագիրը որ մեր ուշադրութիւնը կը գրաւէ Սիմէնին մօտ, իր հաւատքին մեծութիւնն է: Ի՞նչ տեսաւ Սիմէնն ասանքին մէջ, խեղճ մանկիկ մը՝ բերուած խեղճերու կողմէն: Անստոյգ ապագայով, անփառունակ և անշուք. և այս մանկան մէջ Սիմէնը կ'ողջունէ ապագայ փառքը իսրայէլին: Սիմէնն ամբողջ մարդկութիւնը իրրեկ հետեորդ կուտայ իր բազուկներուն հանդէ՜ւ չող մանկան: Երբեք այնքան անսահման յոյսեր կապուած չէին այսքան ազազուն մանկան մը, որ ոչ միայն իսրայէլի՛ այլ ամբողջ մարդկութեան յոյսն ու փառքը պիտի ըլլար: Անհամեմատելի է Սիմէնին հաւատքը, ան կը վստահի Անոր երբ Յիսուսն տակաւին քանի մը օրուան մանուկ է, սակայն 19 դարերէ ի վեր Յիսուս կ'ապրի և կ'ապրեցնէ աշխարհը: Սիմէնն հաւատաց երբ Ան ուրիշ հետեորդ չունէր, բայց միայն Յովսէփի և Մարիամ, մենք զայն ըրջապատուած տեսնել վերջ մարգարէներէն՝ որ զինք նախաձայնեցին, առաքեալներէն՝ որ զինք քարոզեցին, բոլոր դարերու փրկուածներէն՝ որոնք յայտարարեցին թէ իրենք միայն իր մէջ գտան փրկութիւնը, լոյսը և խաղաղութիւնը: Սիմէնն հաւատաց, երբ

գեւ Յիսուս չէր իրազօրծած ինքզինքը: Մենք գիտենք անհամեմատօրէն աւելի իր մասին, իր հրաշքները, իր մեծ գործը զարնրու ընդմէջէն, իր Աւետարանը, իր եկեղեցին, և բոլոր այն ազդեցութիւններն ու հրաշալիքները զոր Ան ծնած է հոգիներուն խորը ժամանակի ընթացքին, բայց տակաւին կը վարանինք իր մասին:

Սիմէոն հաւատաց երբ Յիսուս ոչինչ ըրած էր իրեն համար. բայց մենք տեսած ենք իր սէրը բովանդակ իր շքեղութեանը մէջ, և քալած մինչև խաչին ոտքը: Չեզի խօսուած է իր գութի և իր խոնարհութեանը մասին, և մարմինը զոր Սիմէոն իր բազուկներուն մէջ ունէր, գուց տեսած էք զԱյն պատուած գամերէ, և իր երկնախոր նայուածքը գիտէք թէ իլուր որոնեց օգնութիւն խաչին վրայ, բերանը որ այնքան վեմ խօսքեր խօսեցաւ, գուց գիտէք թէ խաչին վրայ մահուան մատներէն ընդունեց իր կնիքը: Թէ Ան իր կեանքը տուաւ մարդկութեան, և հակառակ այս բոլորին, ձեզմէ շատեր, տակաւին կը վարանին անոր նկատմամբ իրենց հաւատքին մէջ: Հակառակ այս բոլոր վկայութիւններուն, ի դէմ խաչելութեան, որուն մէջ այնքան մեղաւորներ գտան իրենց միակ ապաստանը, ի գիտաց այն սիրոյն որ շփոթեցուց հրեշտակները, կը մնաք անտարբեր և անողօք:

Աւարկէք թերևս թէ Սիմէոն Ս. Հոգիին ազդեցութեամբ հաւատաց. սակայն գուց ճնաւ լսած էք ձեր հոգիի ամենէն գաղտնի ձայնը որ ձեզ Յիսուսին կանչէ. անիկա ստէպ յիշողութիւն մըն է մեր անցեալ մեղքերուն, կամ գաղտնի ամօթ մը մեր կեանքին. անիկա երբեմն սաստող ձայն մըն է մեր թիւր մտածումներու սեմին, կամ խղճի խայթ մը, մեր անիրաւութիւններուն: Անիկա երբեմն սե ձեռք մըն է որ մեր վայելքի ու հեշտանքի զագաթին՝ մեր խղճմտանքին մէջ կը գրէ խորհրդաւոր բառերը, որոնք օր մը Պաղտասար թագաւորի պալատի պատին վրայ գրոյմուսեցան: Այդ ձայնն է որ կը կոչէ զձեզ երկնային անասնման ուրախութեան, Աստուծոյ հաղորդակցութեան, բոլոր այն բաներուն՝ որոնք մեծ են, բարի և երկնային: Վերջապէս այն ներքին ձայնը որ զձեզ կը խռովէ, կը սարսփեցնէ և կը գրաւէ, Սուրբ Հոգիին ձայնը:

Եւ այս բոլորէն վերջ ուշադրաւ է տակաւին Սիմէոնին ուրախութիւնը, որ իր հոգին կը լեցնէ ու կը վերացնէ, ըսել տալու համար իրեն «Արդ արձակես զձառայս քո Տէր ի խաղաղութիւն»: Սիմէոնին ուրախութիւնը կը բխի իր փրկութեան հաւատքէն, զի տեսին աչք իմ զփրկութիւնքոս:

Խոնչ բան պէտք է ըլլայ հիմը մեր ուրախութեան այս օրունակ մէջ, եթէ Աստուած պիտի մնայ անձանօթ մեզի, եթէ յաւիտենականութիւնը միշտ բացուած՝ մեզի համար պիտի ըլլայ տաղտկալի մտածում մը, եթէ աւետարանական խոստումները խորհրդաւոր հնչումներ միայն պիտի նկատուին, և ձեր հոգին փակ պիտի մնայ անոնց, ինչպէ՞ս կարելի է ձեզի խօսել խաղաղութեան և ուրախութեան մասին: Չկայ խաղաղութիւն առանց ճշմարտութեան, և չկայ ճշմարտութիւն մեզ մեղաւորներուն համար՝ առանց թողութեան: Սիմէոն տեսանող մըն է և հաւատաւոր մը, իր ուրախութիւնը կը բխի այդ ազդուն մանուկի նկատմամբ իր ունեցած անխորհ հաւատքէն: Հաւատքն ու ճշմարտութիւնը կը ծնին ուրախութիւնը մեր հոգիին: Գրիստոնեան ուրախ է երբ կը հաւատայ: Մանուկը որ կը ծնի այսօր ցաւերու և տըրտմութեան այս աշխարհի մէջ, ուրախութեան պատգամաւոր է՝ և ոչ թէ տրտմութեան:

Սիմէոն իր յոյսին ու հաւատքին իրաւ կանացման մէջ ուրախութեամբ կը յորդի, վասնզի իրականացած է իր երազը, իր սպասման պտուղը, և զրկած զայն իր թեւերուն մէջ կ'աղաղակէ. «Արդ արձակես զձառայս քո ի խաղաղութիւն, զի տեսին աչք իմ զփրկութիւնքոս:

Ե.

